Դ. 930 1888 ՅՈՒՆԻՍ 26—27 ԲԱԶԱՐ—ԲԱԶԱՐ ԷՐԹԻՇ Ա. 1305 ՇԵՎՎԱԼ 29 ՏԷՕՐՏԻՒՆՃԻ ՄԷՆԷ

40 ԲԱՐԱ

ՃԷՐՈՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

40 ԲԱՐԱՆ

ԲՈԼԻՍԻ ՄԻԼԻՈՆԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԼԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԱԳՈՆԷ ՏԻՑԱԹԼԱՐԸ

	12 պլեթ	6 պլեթ	3 պլեթ
ՍԹԱՄՊՈԼ	200 ղր.	105 ղր.	55 ղր.
ԹԱՇՐԱ	240 »	125 »	

Մէջիտիէյէ 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԹ ՏԻՑԱԹԼԱՐԸ

Տարի, 2նտի վէ 3ինտի սահմանը ղրշ. 6
Նոր սահիֆէ 11ի 10ր. հս. » 3

Մէվատոը նաֆիսյա տարի պէնտէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ օլունմայան էվրագ խատէ օլունմայաճագ տրը։

Խաբէրխանէսի, Սթամպուլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 Ճիվէլէկեան մաթպաասընտա տրը։ Քեաֆիֆէի մէվատոա հաշգրնտա կապէթանը սահիպ վէ մէսուլը ՅՈՐԴԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆՆԵՐ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

ՄԸՍԸՐ

Սիւվէյշ գանալը մէսելէսի հագգրնտա կէչէնտէ Էվրօբատա պուլընան Օսմանլը սէֆիրլէրինէ Խարիճիյէ Նէզարէթինտէն իրսալ գրլընան միւզաքէրէնին տիւնէրի կիւն սիւֆէրաի միւշարէլէյ հիմմաթարաֆլարընտան տիւվէլը մուազզամ Խարիճիյէ նազրլարընա բէմէն թէպլիղ խոլտիկի իշտիրիմիշ տիր։

ՀԱՖԷՄԼԷՐ ՄԷՃԼԻՍԻ

Պարօն Հիրշին մէսէլէի հիսապիէսինէ տաիր Նուրաի Տէվլէթէ տապիրէի մախսուսէսինտէ ինիպատ իթմէքատ օյան հաքէմլէր մէճլիսի էվվէլքի կիւն տախի ադտր իճթիմա իտուպ, թարաֆէյն հաքէմլէրի՝ քէնտի գարարլարընը թէպլիղ իմմիշլէր տիր։

Շէօյլէ քի, Պարօն Հիրշին հաքէմլէրինին վէրտիքլէրի գարարնամէտէ, տէվլէթը Օսմանլիէնին մաթլուպը 16 միլիոն ֆրանգ օլմագ իւզրէ կէսմաթերիմիշ տիր։

Հալ պու քի Օսմանլը հաքէմլէրինին գարարը մուճիպինէ, հիւքիմէթը Սէնիյէ 45 միլիոն ֆրանգ ալաճագը տրը։

Ադտէմճէ եաղրլարընը վէճլէ, պիրտէ իշլէթմէ վէ իմմիյաղ մուդավէլէնամէլէրինին ֆէսխի մատտէսինի թանրմամը տորրար. լաքին Օսմանլը հաքէմլէրի՝ մէգքիւբ մուդավէլէնամէլէրին գանունէն ֆէսխ իտտիմէսինէ գարար վէրմիշլէր տիր։

Կէրէք մաթլուպաթ վէ կէրէք մուդավէլաթը մէգքիւրէ քէյֆիյէթիլէ թէֆէրրուաթը սաիրէնին գարարլաշտրըրմամը զրմընտա պէչինճի պիր հաքէմին ինթիխապը՝ պու կիւն իճրա գրլընաճագ տրը։

Մէսմուաթա կէօրէ, Պարօն տր հիրշ՝ իշպու 3ինճի հաքէմին ինթիխապը իչին Էվրօբատա միթէպէրանընտան 15 զաթրն եամիսինի հավի հիւքիմէթը Սէնիյէյէ պիր ճէպվէլ թէպլիղ էյլէմիշ տիր։

Պարօն Հիրշին հաքէմլէրի Մ. Ժագօբա վէ Մ. Պրիւնէ՝ կէչէն ճումա կիւնիւ սէլամրզ ալայընտան սոնրա Մապէյնէ պիլաղիմէ տիւնքի բազար ագշամը իչին Տէրսաատէթտէն հարէքէթ խոէճէքլէրի միւնասէպէթլէ գուրլնալ սանի Հաճի Ալի պէյ հաղրէթլէրի վասէթաը իլէ խարիրաի Շահանէյէ արզը ուպուտիյէթ իմմիշլէր իսէ տէ, պալատէ եաղրլորը վէճհ իլէ, պէշինճի հաքէմին ինթիխապը, մուդավէլէլէր վէ պիր տէ բուլ մէսելէսի մատտէսինտէն՝ տօլայը հարէքէթլէրինի պիր գաշ կիւն սոնրայա թէեխիր էյլէմիշլէր տիր։

ՊՈՒ ԿԻՒՆԲԻ ԲՕՍԹԱ

Պէրլինտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Իմբէրաթօր Կիլհէլմին Բէթէրսպուրկա սէյահաթի իմմէք իւզրէ էլան յուլիսին 13ինտէ Քիէլ տէն վարօրա բաքիպ օլաճաղը, վէ տօնանմանըն գօմանտասրը պիզզաթ քէնտիսի տէրէօհտէ իտէճէկի, վէ Պէրլինտէն յուլիս 11տէ հարէքէթ իտուպ Քիէլտէ իքի կիւն գալաճաղը մէրվի տիր։

Զար իլէ իմբէրաթօրին միւլագաթը նէրէտէ վուգու պուլաճաղը էլան մարիւտ օյմարպ, եա Ֆինլանտիա սէվահլիլինտէ Քիմլէնէ սէրայընտա վէ եախօտ Բէթէրսպուրկ գուրպինտէ Բէթէրհօֆ սէրայընտա վուգու պուլաճաղը բիվայէթ օլընը յօր։

Բուսիա իմբէրաթօր վէ իմբէրաթօրիցսը կէչէն սալը կիւնիւ Ֆինլանտիատա Ապօ ճէզիրէսինէ ազիմէթ իմմիշլէր տիր։

Ալէքսանիա իմբէրաթօրընը գապուլի իչիւն Բէթէրսպուրկտա թէտարիւքաթը ազմէ իճրա օլունմագտա իսէ տէ, հէր իքի սէրայը եապը պուլընմալարը հասէպէրէ պէօյիւք պիր բէսմ կէչիտուէն մատտա հիչ պիր շէհրայն իճրա օլունմայաճագ տրը։

Իմբէրաթօրընը մայէթինտէ բրէնս Պիզմարգ պուլընմայրպ, օղու գօնթ հէրպէրթ՝ բէտէրինէ վէքիլէթ իտէճէք տիր։

Իքի հիւքմտարլարընը՝ Պուլկար մէսէլէսինտէն պահս իտէճէքլէրինէ գանաաթ հասրլ օլմուշ իսէ տէ, Բէթէրսպուրկտա պու պատտէ պիր իթթիֆաք հասրլ օլսա պիլէ, մէսէլէնին ասրլ թէսվիրէսի Աւսթրիանընը խարիճինտէ վագը օլմայաճաղը՝ Պէրլինտէ ասրգտան ասրընա թէէմինէն ըվայէթ օլընը յօր։

Պուլկար մէսէլէսինէ տաիր Բուսիա թարաֆընտան Լօնտրա դապինէթօսընա պիր նօթա իթա օյնտրդը հատիսինի Վիէննանընն Դրէֆֆենֆելտ Բէլէրիէ իլէ Ֆրէյֆէլտը կապէթալարը թէքրիպ իտէրէք, Զար իլէ Ալէքսանիա իմբէրաթօրընը միւլագաթընտան էվվէլ պէօյէ պիր թէէպպիսին վագը օլմայաճաղընը պէյան իտէյօրլար։

* *

Ինկիլթէրա գապինէթօսը՝ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ բարլամէնթօ գալարընա Պուլկար մէսէլէսինէ տաիր պագը էվրագը տիրլօմաթիկ իսէ թէպլիղ իթմիշ տիր։

Էվրագը մէգքիւբէտէ, Ինկիլթէրանընն Բէթէրսպուրկ սէֆիրի Սըր Մորիէլնին՝ Պուլկար մէսէլէսի հագրնտա Բուսիա իմբէրաթօրի նազրը Մ. ար Կիէրս իլէ կէչէն դեկտեմբեր 17տէ վուգու պուլան պիր միւքեալէմէսի մընտէրիճ օլուշ, իշպու միւլագաթտա Մ. որ Կիէրս՝ Պուլկարլար հագգրնտա էրէյլճէ պիր լիսանը թահդիրլէ պէյանը էֆքեար իմմիշ վէ տէմիշ քի,

«Պուլկարլար՝ կէօյա քի Պուլկարիսթան պիր իմբէրաթօրլրգ իմիշ կիպի տավրանը յօրլար. լաքին վիճուտ պուլաճագ չէյլէրէ պագմայրպ պիրպիրինի պօզազլամայա չալըշը յօրլար. Բուսիա՝ Պուլկարլարը գուրթարմագ իչիւն բարմաղընը պիլէ օրնաթմայաճագ տրը. վէպալը քէնտի պէյօրնարընա օլսուն։»

Սըր Մորիէլնին իշպու միւքեալէմէսէն իմմիտալալ էյլէտիկինէ կէօրէ, Բուսիա՝ Պուլկարիստան սէպէպիյլէ արալ թարալ պիր մուհարէպէյէ կիրիշմէք էֆքեարընտա տէյիլ տիր։

* *

Ալէքսանիա իմբէրաթօրընն պիլատտրի բրէնս հանրի՝ սուրէթը բէնմիյէտէ յուլիս այը զարֆընտա Գօբէնհակ վէ Սթօգօլմա ազիմէթ իտէճէք տիր։

* *

Պէրլինտէքի Թէյլընթին պէյանընա կէօրէ, Քիսինկէնտէ բրէնս Պիզմարգ իլէ գօնթ Գաշնօքի վէ Մ. Գրիսիսրի արասընտա պիր միւլագաթ վուգու պուլաճագ վէ Ալէքսանիա պաշ վէքիլի յուլիս Նիհայէթինէ գընտա իմբէրաթօր թարաֆընտան Ինկիլթէրա սալա եատ օլընմամըշտը։

* *

Պէյկրատտան չէքիլէն պիր Բը-Ռէթէլէրաֆիրընն պէյանընա կէօրէ, գրալ Միլան՝ գրալիցա Նաթալիյի պօյամագ իւզրէ Սըրպ Սինոդ մէճլիսինէ պիր թալէպատ պուլընմըշ տրը։

Ժէնէրալ Բրօթիչ՝ Սըրպիա վէլիի ահտրը վալիտէսինին եանընտան ալրպ Պէլկրատա կէթիրմէք իւզրէ Վիսպատէնէ կէօնտէրիլմիշ տիր։

Տիկէր թարաֆտան Նոյ Ֆրոյ Բրէէնին պէյանընա կէօրէ, գրալի ցա Նաթալի՝ Սրպիա մէթրօբօլիտնէ պիր թէլէկրաֆ քէշիտ իտէրէք, գրալը նէ քիրիսէ վէ նէ տէվլէթ գանունընճա քէնտիսինի պօշամաղա հագգը օլմատըղընը պէյան իմմիշ տիր։

* *

Պիր Ալէման կազէթասրընն պէյանընա կէօրէ, բրէնս տր Կալ՝ Պէրլինտէ իքէն, Ալէքսանիա հիւքիմէթինտէն Ինկիլթէրա իշչին պագը ֆէվֆտա իսթիհսալինէ չալըշմըշ իսէ տէ, պու սայ՝ թէմամը իլէ պօշա չրգմրշ, վէ հայիթա Ալէքսանիանընն Բէյլիշթակ մէճլիսինին քիչատ նումրգնտա իմբէրաթօր թարաֆընտան Ինկիլթէրա սալա եատ օլընմամըշտը։

* *

Պէյկրատտան չէքիլէն պիր Բը-Ռէթէլէրաֆիրընն պէյանընա կէօրէ, գրալ Միլան՝ գրալիցա Նաթալիյի պօշամագ իւզրէ Սըրպ Սինոդ մէճլիսինէ պիր թալէպատ պուլընմըշ տրը։

Ժէնէրալ Բրօթիչ՝ Սըրպիա վէլիի ահտրը վալիտէսինին եանընտան ալրպ Պէլկրատա կէթիրմէք իւզրէ Վիսպատէնէ կէօնտէրիլմիշ տիր։

Տիկէր թարաֆտան Նոյ Ֆրոյ Բրէէնին պէյանընա կէօրէ, գրալի ցա Նաթալի՝ Սրպիա մէթրօբօլիտնէ պիր թէլէկրաֆ քէշիտ իտէրէք, գրալը նէ քիրիսէ վէ նէ տէվլէթ գանունընճա քէնտիսինի պօշամաղա հագգը օլմատըղընը պէյան իմմիշ տիր։

Կիրիտ մէճլիսիր ումումիսինին գարարը մուճիպինճէ 60,000 լիրալրգ պիր իսթիգրազ ատը զրմընտա Կիրիտ հիւքիմէթի իլէ Պանգը Օսմանի պէյնինտէքի միւզաքէրաթ խիմամ պուլուպ, մէգքիւբ իսթիգրազ մուգավէլէնամէսինի թարաֆէյնտէն իմզա իմմիշլէր տիր։

—

Սոֆիտտան ալընան մայիսմամա կէօրէ, Զարիպրօս-Վագարէլ պէյնինտէքի իմիտաագ խամթը՝ էվվէլճէ վէրիլէն գարար մուճիպինճէ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ միւվարէտամը տախիլիյէ իչիւն քիչատ օլընմըշ տրը։

—

Եունան գրալը Եօրկի հաղրէթլէրի՝ յուլիսին 10/22ինճի կիւնիւ Բէթէրսպուրկա միւթէվէճիհէն Ամինատան հարէքէթ իտէճէք տիր։

—

Պիր գաչ կիւնտէն պէրու Իթալիատա Սիչիլիա ատտասրնտա Մէսինա շէհրինտէ գօլէրա զուհուր իմմիկի չալի օյմաղա, շէհրը մէգքիւբ էհալիսի տիւչարը հէյէճան օյուպ, պէյտիյէ տաիրէսի բիչկեաճրնտա բաթրրարը նիւմայիշլէր տաիսի վուգու պուլուշ տրը։ Հիւքիմէթը մաճալիյէ՝ մէգքիւբ իսալալրընը գօլէրա օլմաղով, տիկէր պիր նէվի պուլաշրգ իսալալրգ օյտրընը իստտաա իմմիշ իսէ տէ, Թրիէսթէյէ վիբուտ իտէն իսապէրլէրէ կէօրէ, ֆիլհագիգա Մէսինատա գօլէրա զուհուր իմմիշ, վէ պու իսալալրգ ամիրէն Պօմպարտան 25000 չուվալ պուդրատ համուլմիրլէ Մէսինատէն սիրայէթ իմմիշ տիր։

—

Միւթէվէֆա Ալէքսանիա իմբէրաթօրը Ֆրէտերիք՝ վասիլէթնամէսինին պիր ֆրգրաարընտա Վիէննատաքի Բաբա էլչիսի Մօնսէնէէօր Կալիմպէրթիյէ պիր եատիկեարը գրշմիմտար օլմագ իւզրէ նէֆսինէ մախսուս սաալրընը թէրք ու թէպէրրու էյլէմիշ տիր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Բարիզ 6 յունիս

Բօլիս հէյէթի՝ գօնթ տը Բաճինին պիր մէքթուպընընն պինկիրտէ մաթպու նիւսխէլէրինի զալթ ու միւսատէրէ իմմիշ տիր։ Պունտա միւշարէյէշ գօնթ՝ մուհաֆազէբարան ֆրգասընա մէնսուպ օյան պէյլէտիյէ րէխալէրինին՝ պէյլէտիյէյէ ատտ ուսմուրը մալիյէ իլէ սէրպէսթիյէթլէրինի.... ալէյհինտէ վրգադյ վէ մուհաֆազա իմմէլէրինի մուսախէհէսի ըհտիսլէրէ իհթար իմմէքատ պուլընմըշ տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

Էվվէլքի կիւն մէճլիսը խասսը վիւքէլա՝ սուրէթը ֆէվգէլատէտէ օլարագ իմմիմա իմմիշ տիր։

Էվվէլ էմրտէ Տախիլիյէ նազրը Միւնիր բաչա հաղրէթլէրինին թահթը բիրսէթմինտէ Ասլիյէ, Մալիյէ, Թիճարէթ վէ Նաֆիա նազրլարը բաչալար հաղարաթընտան միւբէքքէպ պիր գօմիսիօն ինիդատ էյլէմիշ տիր։ Գօմիսիօնն հինը ինիգատարնտա Տուլյունը Ուսմանիյէ իտարէսի միւտիրի Սելիմ Մելհամէ էֆէնտի հաղրէթլէրի տախի հաղը պուլընմիշ տիր։

Մուախիրէն պէր վէճհը մուհարբէր մէճլիսը խասսը վիւքէլա իճթիմա էլլէմիշ, վէ պու մէճլիստէ Խաղինէի Խասսա Շահանէ նազրը Գաղտան Ցակոբ բաչա հաղրէթլէրի իլէ Բուսումաթ Էմինի Էֆիպ վէ Մալիյէ նէզարէթի միւսթէշարը Փորթուգալ Միքայէլ էֆէնտի հաղարաթը տախիլ մէվճուտ պուլընմըշլար տրը։

Մէճլիս՝ սաաթ 11տէ տաղրլըպ, պունտա եալընրպ մալիյէճէ պագը միւհիմմ մէսէլէլէր իլէ իշթիղալ օլընմըշ տրը։

—Կէչէն ճումա ագշամը Պէօյիւքտէրէտ բրէնս Բատօլինէ իքրամէն պիր զիյաֆէթ քէշիտ օլընտրը էվվէլքի կիւն եաղրմըշ իսէ տէ, բրէնսը միւշարէյէ՝ եէմմ մէգքիւբ ագշամը թէշրիֆաթի ումումիյէ նազրը Միւնիր բաչա հաղրէթլէրի թարաֆընտան վէրիլէն պիր զիյաֆէթտէ հազրը պուլընմըշ, վէ Բուսիա սէֆարէթինին զիյաֆէթի էվվէլքի ագշամ քէշիտէ օլընմըշ տրը։

Բուսիա սէֆարէթինտէ վէրիլէն զիյաֆէթտէ Սամարազամ հաղրէթլէրի իլէ, Խարիճիյէ նազրը Սամսոն բաչա վէ միւսթէշարը Յատեան Ցարութիւն էֆէնտի հազարաթը վէ սաիրէ հազրը պուլընմըշլար արը։

Զիյաֆէթտէն սոնրա պէօյիւք պիր սուարէ վէրիլէրէք, պագը միւթէպէրան իլէ սէֆարէթ մէմուրլարը հազրը պուլընմըշ տրը։

Տիւն ագշամ տախի բրէնս Բատօլինէ իքրամէն իմմալիա սէֆարէթխանէսինտէ պիր զիյաֆէթ քէշիտ օլընրպ, սիւֆէրատան պագրլարը տախի հազրը պուլընմըշ տրը։

—Միշէլ բաչա թարաֆընտան իմմիյազը թալէպ իտիլմէքտէ օլան Տէրսաատէթ բրիթթրըմըրը հազգընտաքի էվրագ՝ Մապէյնտէ ինիգատ իթմէքտէ օյան թէֆիթիշը ասքէրի գօմիսիօնը թարաֆընտան թէտգիգ օլընարագ մաթլուպա մուվաֆֆէգ կէօրիւմիշ վէ մագպաթասը պիրթանպիմ խաքիքաի Շահանէյէ արզ օլընմըշ տրը։

—Շէհր Էմինի Մազհար բաչա հաղրէթլէրի՝ ախիրէն տիւչար օլտրը խասմալրգտան քեամիլէն քէսպը ամֆիյէթ իտէրէք մազամը մէմուրիյէթինի թէշրիֆէ պայտարը՝ մաէմէմունիկ իսապէր արընմըշ տրը։

—Կէչէն սալը կիւնիւ Ամինատան սաթանաթը Սէնիյէ սէֆիրի Ֆէրիտուն պէյ հաղրէթլէրի թարաֆընտան Ինկիլթէրա տէվլէթինին Ամինա սէֆիրը ճէտիսի սրը Մօնսօնը չէրէֆինէ օյարագ միւքէմմէլ պիր զիյաֆէթ վերիլիպ, իշպու զիյաֆէթտէ տիւվէլը էճնէպպէյէ սիւֆէրասը իլէ Եունան բէյսը վիւքէլասը Մ. Թրիգուրի տախի հազրը պուլընմըշլար տրը։

—Ախիրէն էօհտէսինէ միշիրլիք բիւթպէսի թէվճիհ պուլրըլան թէչրիֆաթի ասքէրի հասան բաչա հաղրէթլէրինին մէնզուրը ալիլէրի՝ էվվէլքի կիւն սաաթ 5 բատտէլէրինտէ միւշարէյէշին մախտում միւշիր Ֆուատ բաչա հաղրէթլէրինին Գապալաչտա քեահն դօնաղընտա քէմալը իլթիլգաֆլա վէ բէք չօգ զէվաթ հազրը օլտրը հալտէ մերասիմը միւթատէ իլէ գրաաթ օլընմըշտը։

Միւթէճադրպէն Հասան բաչա հաղրէթլէրի Մապէյնէ պիլաղիմէ, խաքիրաի Շահանէյէ արզը ուպուտիյէթ էյլէմիշ տիր։

—Ալէքսանիա իմբէրաթօրը Ֆրէտերիքին վիճաթը իւզերինէ մէմալիքը էճնէպպիյէտէ պուլընան Ալէքսանիա սէֆիրլէրինին իմբէրաթօրը ճէտիսի թարաֆընտան մուհարբէր եէնի իթիմանամէլէր թադտիմ իթմէլերի ուսուլտէն օլուպ, պու մուամէլէ՝ սաիր բաթախթարճա իճրա խիրմիշ իսէ տէ, Տէրսաատէթտէ մուվազգաթ սէֆիր Մ. Պուշ թարաֆընտա՞ն մը եօղսա սէֆիր Մ. Բատօվիցին ավատէթինտէն սոնրա մուամալէյէ թարաֆընտա՞ն մը իճրա օլընճաղը հագգընտա չիմտիլիք մալիւմաթ եօք տը։

—Անատօլու շրմէնտրիքէր խաթթընը քէշֆիյաթը իչիւն Բարիզտէն կէլէն միւհէնտիս Մ. Լէվէլ՝ էվվէլքի կիւն Նաֆիա նէզարէթինէ կիսէրէք, նազրը Զիյնի բաչա հաղրէթլէրի վէ սէրմիհէնտիս Մ. Կալան իլէ միւլագաթ իմմիշ տիր։

Մ. Լէվէլ՝ Մ. Բրէսել թարաֆընտան ինթիխապ օլընան կիւզէրկեահը տէֆթիրլէ թէտգիգ իսէրէք, անը վէ հիւքիմէթը Սէնիյէնին օլ պագատ կազէթալարընա նէշր պուլըրտրը շէրաիթը էսասլէի գապուլ իմմիտիկինի պէյան էյլէմիշ, վէ խաթթն էանի ինչարնտա սարֆ օլընաճագ մէպալիղ իչիւն գումբանէանն 100տէ 7 ֆարգ ալմագ հագգրը թալէպ վէ տէրմէյան իմմիշ տիր։

—Էվվէլքի կիւն պիլճիմէ էճգաճրլար՝ Մ. Լիթթէպ Թրպպիկտէ թօրլանարագ էճգաճրլար Նիզամնամէսինին 46նճը պէնտի հիւքմունճէ 3 մահիր էճգաճընն ճէմիյէթը Թրպպիկէ Միւքիյէ ազալըընա թայինի զրմընտա ինթիխապաթա իպթիտար օլընմըշ, վէ նէթիճէյի ինթիխապաթ օլարագ կէչէնտէ պագը էճգաճրլարը սուի հալինի միւհիթվի մէգալիսինտէ պիր խալը զրմընտա էճգաճը Եօրկաքի Անատաշիատի էֆէնտի իլէ, Գալաթատա Միքէլ Ֆէոր վէ ճիղալ օղուլնտա Ֆէլիքս Թէրճէման էֆէնտիլէր ինթիխապ իտիլմիշ տիր։

—

Պու սապահ մաթպաամըզա վիւրուտ իտէն պիր վարագատա, իտտէի Մախսուսէնին Դատրքէօյ իսքէլէսի մէմուրիինտէն Վահիտ նամ չախս ալէյհինտէ չէտիտէն շիքեայէթ օլունրպ, հաթթա տիւն սապահ մէգքիւբ իսքէլէյէ ուզրայան Ատա վաբօրնա եէթիշմէք իւզրէ մատամասը.յա պէրապէր իսքէլէյէ չրթապան՝ օյան Պանգը Օսմանի պէօյիւք մէմուրլարընտան պիրի իլէ տրկէր պիր զաթ ալէյհինտէ մէրգում Վահիտին իմմալէի լիսան վէ պէտ մուամէլէտէ պուլունտրդը պէյան իտիլէրէք, մէրճիինին նազարը տիգգաթլը տավէթ օլունմըշ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ ինթիխապը հագգընտա տիւնքի Թ-ուէյտէ ամիտէքի ֆէրգրա օգունմըշ տրը։

«Երմէնի Բաթրիգիկի՝ պիր չօգ թէպտաի Շահանէնին ումուրը ըուհանիյէճէ մէրքէզը միւրաճաաթ վէ խմիհնատը օլմասընա վէ օրայա տէվլէթ վէ մէմլէքէթին էմնիյէթինէ մազհար օյան պիր զաթրն ինթիխապ օլընմասը լազգիտէն պուլընտրդնա մէպնի, տէվլէթի իլէ թէպտանրն հիւրմէթ վէ էմնիյէթինի գազանմըշ օյան Պրուսա (Գեր. Բարթոդիմէտա Սրբազան) վէ Էտիրնէ (Գեր. Մեսրոպ Սրբազան) մէրխասալարը կիպի ֆէզահիր ախլագա վէ մեմանէթը ֆիլբրիյէյէ մալիք պիրինին ինթիխապը՝ իհթիյաճաթը հաղրրէ իլէ միւթենասիպ տիր։

«Պինաէնալէյէ հիւսնիւ ինթիխապ վէ Լային իչիւն Էրմէնի վաթանտաշլարընընդան նազարը տրգգաթ վէ պասիրէթի ճէլպ օլընը յօր։»

Քէզալիք պու կիւնքի Թ. հ-ուէյ-ռտա տախի պու պատտէ պէր վէճհը տիի օգունմըշ տրը։

«Մէվսուղն ալտրդմրդ խապէրէ կէօրէ, Էրմէնի Բաթրիգիկինէ Գրուսա վէ Էտիրնէ շէհրլէրինին չիմտիյէ տէկին մէրբասալարընտա պուլընմըշ վէ տէվլէթի վէ վաթան նօգթաի նազարընճա պիր խալը խրտամաթը մէգքիւրէ վէ մէմտուհէլերի կէօրիւմիշ օյան էֆէնտիլէրտէն պիրինին էքսէրիյէթը արա իլէ ինթիխապ օլընմադտա իտուկի միւթէպան օլընյօր քի, Էրմէնի վաթանտաշլարընմըզդն պու պատտէքի թէշկպիսա վէ ինթիխապարը հէր ճէհէթլէ չալանը թադտիր վէ մէսաբ տրը։»

—

Տիւն Թաուքէօղտ Երեսփոխան ինթիխապաթը իճա օլընարագ հալաճեան Բարեղ էֆէնտի իլէ Պերպերեան Ռեթէոս էֆէնտի էքսէրիյէթը արա իլէ Երեսփոխան ինթիխապ օլընմըշլար տրը։

—

Միլլէթ մէճլիսը ումումիսի Ատենապետի Տօղթ. Թիրեաքեան էֆէնտի՝ մէճլիսը մէգքիւբ իհթիմամէսհէրընն թէֆրիշինէ մէմուր գօմիսիօնընն թէշրիֆինէ մէմուրիյէթինի ազալարընը Բաթրիգխանէտէ ագտր իճթիմայէ տավէթ իմմիշ տիր։

Նուբեան Յովհաննէս էֆ. հաղրէթլէրի,

Կիւմիւճեան Յովհաննէս էֆ.
Փափագեան Լեւոն պէյ,
Կիւլպէնկեան Պատրիկ էֆէնտի,
Նորատունկեան Յարութիւն »
Հաճեան Անտոն »

Ելեւմտական Տեսուչ՝ Զօպանեան Միհրան էֆէնտի։

Պու կիւնքի իճթիմատա Միլլէթ մէճլիսը ումումիսի իճթիմակեահը նընն թէֆրիշի մատտէսի սուրէթը գաթիյէտէ թէսվիյէ օլընաճագ տրը։

—

Էվվէլճէ իլան օլընտրդը վէճհէլ, տիւն սապահ Սամախիա Ս. Սահակեան մէքթէպի Սանուց Ընկերութիւնընն ապարդը՝ մէգքիւբ ընկերութիւնընն 20ինճի սէնէսի զիյէթինի իճրա իմմէք իւզրէ Սահակեան մէքթէպի շակիրտանընընն պիր մրգտարը պիրլիքտէ օլտրդլարը հալտէ Ս. Գէորգ քիլիսէսինտէն չրգրպ, մուզիգա իլէ պէրապէր Ս. Փրկիչ խաստախանէսի գարշրսընտաքի պաղչէյէ ազիմէթ իմմիշլէր տիր։

Յակոբեան Միքայէլ էֆէնտի՝ հէր նէ գատար զիյնէթը մէգքիւբէյէ իճրաի բրիսէթի խոէճէք խոր իսէ տէ, նամզատզրդ հասէպիլէ կէլէմէտինտէն, Սամախիա քիլիսէսի քարոզիչ Յակոբեան Դեր. Տ. Վահան վարդապետին թահթը բրիսէթինտէ օյտրդը հալտէ թաամա պաշլանմըշ, վէ սուֆրատա էբէյիճէ զիքիւր վէ իւնա մէսուէն հաղրը պուլընմիշ տրը։

Զիյնէթ՝ Մէթպուր մուֆախխամմրզ Բատիշահրմրզ էֆէնտիմիզ հաղրէթլէրի նամրնա մախսուս օլարագ թէէլիֆ խրիմիշ օյան պիր նազմէնին թէրէննիսմի իլէ քիչատ օյրնրպ, պատէհու բէյտերբէյ Բատիշահրմրզ էֆէնտիմիզ հաղրէթլէրի իլէ Յակոբեան Միքայէլ էֆէնտի պէ տիկէր պաղը մէճալիսը միլլիյէ վէ Սահակեան Սանուց ընկերութիւնը վէ սաիրէ իչիւն տէֆթէրլէ իտարէի ադտաս պէնտէ գապուլ իմմիշ իսէ տէ, ադտաս էբէյիճէ զիքիւր վէ իւնա մէսուէն հաղրը պուլընմիշ տրը։

Զիյնէթ՝ Մէթպուր մուֆախխամմրզ Բատիշահրմրզ էֆէնտիմիզ հաղրէթլէրի նամրնա մախսուս օլարագ թէէլիֆ խրիմիշ օյան պիր նազմէնին թէրէննիսմի իլէ քիչատ օրրնրպ, պատէհու բէյտերբէյ Բատիշահրմրզ էֆէնտիմիզ հաղրէթլէրի իլէ Յակոբեան Միքայէլ էֆէնտի պէ տիկէր պաղը մէճալիսը միլլիյէ վէ Սահակեան Սանուց ընկերութիւնը վէ սաիրէ իչիւն տէֆթէրլէ իտարէի ադտաս պէնտէ գապուլ իտարէի ադտաս էբէյիճէ զիքիւր վէ իւնա մէսուէն հաղրը պուլընմիշ տրը։

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Կէչէն ճումա էրթէսի կիւնիւ Ազգային միւսլահատաթ իլէ էթթայիֆտէն տախի պահիս օյմագ իւզրէ Սուրհանդակ սէրլէվհասը իլէ պիր բիսալէ նէշր օլընմաղա պաշլամըշ տրը։

Մէջգիւբ բիսալէնին 52 նիւսխէտէն իպարէթի օյան պիր սէնէլիկի Սթամպոլ իչիւն 40 վէ ալթը այլըը 20 ղրուշ օլուպ, թաշրա իչիւն մարբոսմա իճրէթի պիր սէնէլիկի 48 վէ ալթը այլըը 26 ղրշ. տրը վէ պիր նիւսխէսի 30 բարայա ֆիրուխթի օլունը։

Բիսալէի մէկքիւբէ իչիւն մէքթուպ վէ սաիրէ՝ Սթամպոլտա Պապը Ալի ճատտէսինտէ 66 նումէրօյը Ումումի Քիւթուպխանէյէ սահիպը իմմիյազը Փափագեան Տիրան էֆ. Նամրնա իրսալ օլընմագ լազմէ կէլիր։

Սուրհանդակին միւնտէրիճաթը՝ քէնտի մէզահ մէսլէքինճէ դայէթ նէֆիս վէ շայանը միւթալէա օյտրդնտան, բիսալէի մէգքիւբէյի էհալիյէ խասսէթէն թավսիյէ իսէր, վէ սահիպինէ տէ տէվամ վէ մուվաֆֆագիյէթ թէմէնին էյլէրիդ։

Հանդէս Անուշեայ.— Վիէննա Մխիթարեան Մխբանութիւնընն նէշր իմմտիկի իչպու բիսալէի մէգքումէթնին յուլիս նիւսխէսի մէյտանը ինթիշարէ չըգմշ տրը։

ԱՒԵՏԻՍ ԷՖ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

Յետ կարճատեւ հիւանդութեան կնքեց իւր մահկանացու կեանքն ի հասակի 81 ամաց, Թողլով ի խոր սուգ իւր որդիքն, Թոռունքն և ազգականքն որոնք ցաւագին սրտիւ կը հրաւիրեն իւրեանց բարեկամներն և ծանօթներն ներկայ գտնուիլ յուղարկաւորութեան տրխուր հանդիսին որ պիտի կատարուի վաղը, երկուշաբթի 27 յունիս, ժամ 6ին 5ին, իւր բնակարանն Յէնի-գաբու, ուստի մարմինը պիտի փոխադրուի իւր գերդաստանի դամբարանն։

26 յունիս 1888
Եէնի-գաբու

ԱԲԵՐԻ ՀԱՊԼԱՐԸ

Աբերի հապլարը էն չէտիտ իսհալ վէ պատուր խասթալգյարընը պիր գաչ կիւն զարֆընտա քէօքտէն ատէֆ իտէր։ Մէգքիւբ հապլարընն խասթամլինտէ Մէքթէպը Թրպպէյէի Մեյբիյէի Շահանէ մէճլիսի թարաֆընտան բուսաթի վերիլմիշ վէ Տէրսաատէթ վէ մէմուրքը էճնէպպիյէ ամբրպպաղը թարաֆընտան թադտիր ու թասսին օլունմըշ տրը։

Իշպու հապլարընն ումումի տէրօղիթօսը Գալաթատա Վէյիլ էճզախանէսի օյուպ, շէհրիմիզին պաշլըճա էճզախանէլէրինտէ տախի պուլունը։

ՍԷՏԱՆՏԱՆ

ԷՎՎԷԼ ԷՎ ՍՕՆՐԱ

49

ՍԷՏԱՆ ՄՈՒՀԱՐԷՊԼԻՍԻ

Իմբերաթօր Նաբօլէոն, արթրդ թէսլիմ օլմագլըղա գարարը գաթի վերմիշ օլուպ, պիր ան էվվել տէհչէթլի պիր սուբէթտէ գան տէօքիւլմէսինէ պիրը նէթիճէ վերիլմէսինի արզու էյլէտիլի կիպի, քէնտիսի չախսէն Բրուսիա գրալը իլէ կէօրիչիւպ ըէճա իթտիրմէտ, օրտուներն թէսլիմիկէթինէ տաիր խաֆիֆ չարթլար էլտէ իտէպիլէճէյինի տէ իւմա իթմէքտէ իտի։

Թէսլիմիկէթ Նիշանը օլան պէյազ պայրաղըն չէքիլմէսի էյլէմիկէթէն օլաճաղընը մայէթինտէ պուլընան զապրթանա անլաթտրզընտա, պուն լարտան հիչ պիրիսի էվվէթլէմէք իսթէմէյիպ, Նիհայէթ պիրիսինէ գաթիէն էմր իթտիրմէտ իտի քի իմբերաթօրըն արզուսը իճրա օլընտր։

Ֆագաթ մարէչալ Մագմահօնրն էրքեանը հարպ ըէիսի ժէնէրալ Ֆօր պէյազ պայրաղըն չէքիմիչ օլորընը կէօրիւր կէօրմէզ եէթիչիպ իչ գալէանըն թէբէսինէ չըդտը, գրըճը իլէ իրի քէտտի, վէ պայրաղը աչաղըյա ալտը։

«Իմբերաթօր պու օրտուներն տախիլինտէ պիր ֆիրարի տիր։ օրտուներն սէրգօմանտանլըղընը թէրք իտուպ պիր թարաֆա չրգտրդտան սոնրա, էօյլէ քէյֆը մաէչա վէ քիմսէ իլէ խսթիչարէ իթմէքսիզին օրտուլու թէսլիմ էյլէմէյէ հագդը եօգ տրը» տէտտի։

Պու հէնկեամտէ ժէնէրալ Լէպրիւն իմբերաթօրըն հուզուրընա տուխուլ իթտիրմէտէն, իմբերաթօրը միչարէէյհ ասա պիր հիատէթ էսէրի կէօսթէրմէքսիզին չու գատարընը սէօյլէտտի։

«Պէյազ պայրաղը նէ՞ իչիւն աչաղը պլարլար։ պու գատար գան տէօքիւրմիչ օլմասը քիֆայէթ իթմէտի մի։ արթրդ հիչ պիր իւմիւտ քէօչէսի գալմամիշ օլան պիր մուհարէպէյի ուղթմագտան նէ՞ ֆայիտէ հասրլ օլապիլիր։ պէյազ պայրաղը չէքտիրիմ իսէ, տիւշմէնտէն պիր միւթարէքէ թալպ իթմէք իչիւն իտի։ պաչգա նէ՞ չարէմիպ գալմըշ տրը։»

Ժէնէրալ Լէպրիւն տախի քէմալը նէզաքէթլէ չու ճէվապը վերտի։

«Հաչմէթլու էֆէնտիմիզ։ պուլուրտրզընը բէք տօղրու տրը։ ֆագաթ մուամելէմէն բէսմիյէտէ պիր գուսուր իթմէմէլիդիզ։ Եվվել էմիրտէ սէրգօմանտան պիր մէքթուպ իսդալամալը վէ անը միւնասիպպիր զապիթէ թէսլիմ իթմէլի։ պու զապիթ իլէ պիրլիքտէ պիր տէ թրամբէթաճը, պիր տէ պէյազ պայրաղը թաչըյան պիր իւչիւնճի կիթմէլի տիր։ վէ պունլար տիւշմէնին ըէխի հուզուրընա չըգրըպ մէքթուպը թէսլիմ իթմէմէլի վէ միւթարէքէյի թալէպ իթմէյի տիրլէր։»

—Բէք ալէա օ տէտիրինի եարալը, տէտի իմբերաթօր։

Ժէնէրալ Լէպրիւն հէման միւթարէքէ թալէպինէ տաիր պիր մէքթուպ գալէմէ ալըպ, պիր թրամբէթաճը վէ պիր տէ պայրաղտար իլէ պիրլիքտէ տերհալ եօլա չըգտր։

Ժէնէրալը մուամիլէյհ, էրքեանը հարպ ըէիսի ժէնէրալ Ֆօրը պուլուպ իֆֆատէի հալ էյլէտիրինտէ, Ֆօր՝ անրն սէօզլէրինէ գուլադ պիլէ ասմատր։ Ժէնէրալ տը Վիմբֆէն տախի Լէպրիւնրն քէնտի աթընը սիրիւպ պայրաղտար իլէ պիրլիքտէ տիւշմէն խաթթալարընրն թարիգինի թուսմուշ օլորընը կէօրէրէք, անլէրին արգասընտան եէթիչտի, «վէ պրագընն չու պէյազ բաչավրա բարչարընը, պէն միւթարէքէ դապուլ իթմէմ։ պէն միւթարէքէ դապուլ իթմէմ։ հարպա տէվամ իտէճէյիմ» տէյու պաղրրտը։

Ժէնէրալ Լէպրիւն ասլա գուլագ պիլէ ասմարպ եօլունա տէվամ էյլէտի։

Պունրն իւղերինէ, ժէնէրալ Տիւքրօ վէ ժէնէրալ Տուէ տախի իմբերաթօրրն հուզուրընա չըգտրլար։

Եվվելա իմբերաթօրա չրգան ժէնէրալ Տիւքրօ օլուպ, Սէտանրն ահվալինի տէ չու սուրէթտէ նագչ իյլէմիշ տիր։

«Սօղագլար, մէյտանլար, վէ գալէա գարուլարը, արապալարտան, թօրլարտան, վէ միւզմէհալ օլմուշ օլան պիր օրտուներն հէր նէվի էտէվաթ գրըրնթրլարընտան թրդրը օլուպ, հէր չէյ թարիֆ օլընամայաճագ տերէճէտէ գարմագարըշ պիր հալէ կէլմիշ վէ հէր թարաֆա մէյեուսիյէթ չէօքմիչ իտի։

«Սիլահսրզ վէ չանթասրզ պէօլիւք պէօլիւք ասքէրլէր հէր տագրգա գարմագարըշ հալտէ գալէա գարուլարընտան իչէրի եւրիւլիւշ իտիպ, բասթ կէթիրտիքլէրի խանէլերէ վէ քիլիսէլերէ սըզընմագտա իտիլէր։ Զօգլարը տա գալէա գարուլարընտա սրդրշրպ այագ ալթընա կիտերէք թէլէֆ օլտուլար։»

Ֆիլվագը օրթալրդ եանկը եէրինէ տէօնիպ հէր քէս բասթ կէլտիքլէրի թարաֆա գօյուշմագտա, պիրիպիրլէրինի երդրպ տէվիրմէքտէ, քիւֆիւր կիւնահ վէ պաղրրշմալար պաչլարընը ալպ կիթմէքտէ, վէ պիր չօգլարը տա «խայինլեր պիզի տիւշմէնէ սաթտրլար, ալչագլա՛» տէյու եայղարալար պրագմագտա իտիլէր։ վէ եէնիտէն բարլյան թօր վէ թիւֆէնք ամէչի տէ ճէհէննեմ սրգլեթինի իքմալ իթմէքտէ իտի։

Զիւնքի ժէնէրալ տը Վիմբֆէն, պէյազ պայրագ ֆիլան տիրմէտիպ եէնիտէն մէյեուսանէ հիւճումարա պաչլամըշ իտի։

Իմբերաթօր Նաբօլէոն ժէնէրալ Տիւքրօյու քէնտի հուզուրընա կէօրտիլինտէ, պէյանը թէհճիւպ իտիպ։

—Պէ՞ ճանը՛մ։ նէ՞ իչիւն էլան հարպա տէվամ օլընը յօր, տէտի։

—Սէր գօմանտան (Վիմբֆէն) մաղլուպիէթիմիզի գապուլ իթմէյօր։ վէ հալէա օ իտտաատա տրը քի օրտուլու գուրթարմագ գապիլ օլապիլէճէք տիր։ «կիճէ գարանլըղընա տէկին մուգավէմէթ տէվամ օլընտրգտա Ալլահ քերիմ տիր» տէյօր։

—Սիզ քէնտինի՞զ նէ էֆքեարտասընը ժէնէրա՛լ։

—Պէնտէնիզ գալը իսէ Վիմբֆէնէ հագգ վերմէքլիիմ կէլիյօր։ պիզ էօյլէ տէ օլտու էօյլէ տէ, Նիհայէթի պիր թէսլիմիյէթ տէյի՞լ մի տիր, պէէքի պախթըմը տա տէօնէր։ Սէտան տախիլինտէ պուլընան ասքէրի տէ տերհալ թահթը ինթիզամա ալըպ կիճէ գարանլըղընտա պիրտէն ճէ տիշարըյա պիր հիւճում իճրասընտա պուլընմալըյըզ։

—Խա՛լը։ խա՛լը։ ֆախէսի եօգ տրը, պաղրրտը իմբերաթօր։ արթրդ պիհուտէ եէրէ գան տէօքիւմէսինէ պիր նէթիճէյի գաթի վերիլմէլի տիր։ ասքէրէ եաղրդ տրը։ նահագդ եէրէ անէրի գըրմագ եաղրդ տրը։ սէն չարուգ պիր մէքթուպ եաղ։ միւթարէքէ իշի՝ն տիւշմէնէ միւրաճաաթ իթմէքտէն պաչգա չարէմիպ եօգ։ հայտէ չարուգ էլի։ վագիմ զայպ իթմէյէ կէլմէզ։

—Պէնտէնիզ էօյլէ պիր մէքթուպ գալէմէ ալամամ հաչմէթլո՛ւ էֆէնտիմիզ։ պախուսուս քի Վիմբֆէնէ պիզի տիրնէմէյիպ հարպա տէվամ իտէճէյինի տէ բէք ալէա պիլիրիմ։

Պու հէնկեամտէ ժէնէրալ Տուէ տախի իչէրի կիրիպ, իմբերաթօր օնա տախի պիր չօգ իպրամիարտա իթտիրմէտ, Նիհայէթ ժէնէրալը մուամիլէյհ մէգքիւր վազիֆէ եիւքիւնի իւղերինէ ալմայա մէյեալ կէօրիւնտիւ իսէ տէ, իմբերաթօրուն հուզուրընտան տիշարը չըգտրընտա ժէնէրալ տը Ֆայեի եախօտ ժէնէրալ Լէպրիւն, «պէօյլէ պիր մէքթուպ եաղմագլըղը», օրտուներն թէսլիմիյէթինէ վազը իլզա իյլէմէք մէսուլիյէթինի իլէրի կէթիրմիշ օլաճաղընը» քէնտիսինէ պէրան իթտիրմն։ տեՏուէ տախի իմբերաթօրըն արզուսընա կէօսթէրտիլի հիւսնիւ մուվաֆագաթընը կէրիյէ ալտը։

Իչէր պու բատաէլէրտէ իքէն, պիր տէ ժէնէրալ տը Վիմբֆէն քէնտի իսթիֆասընը իմբերաթօրա կէօնտէրտի։

Նաբօլէոն, տը Վիմբֆէնին իսթիֆասընը ախզ իտէր իթմէզ, պիրէր պիրէր ժէնէրալ Տիւքրօյը, ժէնէրալ Տուէյի վէ սահրէյի հուզուրընա չը-ղրրթրպ սէրգօմանտանլըգ մէմուրիյէթինի գապուլ իթմէյէրի իչիւն քէնտիէրինէ բէք չօգ իպրամիարտա պուլընտը իսէ տէ, պաթմագ իւզրէ օլան սէֆինէյինն գաբանլըղընը գապուլ իթմէքլիյէ հիչ պիրիսի ըուի ըիզա կէօսթէրմէտի։

Իմոի իմբերաթօր տախի ժէնէրալ Վիմբֆէնէ տէրհալ պիր մէքթուպ եաղրպ իսթիֆասընը գապուլ իտէ-մէյէճէյի ճէվապընը վէրմէյէ մէճ-պուր օլտու։

Պու հէնկեամտէ տիշէյէն թարաֆընտան կէլէն գումպարալար, չէհր էմանէթինին պաղչէսինտէ, խասթախանէլերտէ վէ սօգագլարտա վէ էվլերին արա եէրլերինտէ տիշիպ բաթլամայա պաչլամըշլար, վէ խանէլերտէն պաղրլարը տա աթէչ ալըպ չարը չարը եանմագտա իտիլէր։

Արթրդ թէրէտտիւտ մահէլլ գալմամըշ իտի։

Ցերէճէի Նիհայէլերտէ տարա սրգրշմրշ օլան իմբերաթօր արթրդ նէ օլուր իսէ օլսուն պէյազ պայրաղըն թէքրարէն քիւչատ իտիլմէսինէ վէ պու տէֆա ասլա աչաղը ալընմամասընա գաթիէն գարար վերտի։

Հէնուզ կիւնէշ պաթմամըշ վէ բարբլ բարբլ բարլամագտա իտի։

Բրուսիա գրալը, պէյազ պայրաղըն պու տէֆա տահա եիւքսէքճէ թէմէվվիւճ իթմէքտէ օլորընը կէօրիւր կէօրմէզ միրալայ Պրօնսար վօն Շէլենտորֆը (չիմտիրի հարպիյէ նազրընը) վէ պինպաչը Վիմթէրֆելտի նէտտինէ չըզրրպ, «հայտէ կիտին տիւշմէնի տավէթ իտին քի թէսլիմ օլսուն» տէտի։

Պրօնսար տերհալ եօլա չըգրպ Սէտան գաբուլարընտան պիրիսինէ վարլ օլտու, վէ Ֆրանսրզ օրտուսը սէրգօմանտանընը թէսլիմէ տավէթ իթմէյէ կէլմէյ օլորընը թօրսի գօմանտանընա պէյան էյլէտիրինտէ, քէնտիսինի ալըպ չէհր էմանէթի գօնաղընա կէօթիւրտիկը։

Միրալայը մուամիլէյհ մէգքիւր գօնագտա իմբերաթօր Նաբօլէոն իլէ եիւպ պէ եիւպ կէլտիրինտէ ղիյատսի իլէ թէճճիւպտէ ղալը։ չիմքի օլ տագրգայա վարանա տէկին Ալլեման օրտուսընտա հիչ պիր քիմսէնին խաթր ու խայալինտէն պիլէ կ՝չմէմէքտէ իտի քի, իմբերաթօր քէնտիսի տէ Սէտանրն տախիլինտէ պուլընմագտա իտի։

Թամ Բրուսիայը զապիթին միւվասէլէթինտէ, իմբերաթօր Նաբօլէոն տախի քէնտի խաթթը տէսթի իլէ Բրուսիա գրալընա խիթապէն եաղմագտա օլորզը պիր մէքթուպը պիթիրմէքտէ իտի քի, մէգքիւր մէքթուպ իլէրուտէ քէսալը նամ իտէճէր իտի։

Միրալայ Պրօնսար, միւզաքերաթ իչիւն սէլահիյէթի քեամիլլի հայիզ պիր զապիթին Ալէման էրքեանը հարպը նէգտինէ իրսալ գրըլընմասընը բէճա իթտիրինտէ, իմբերաթօր Նաբօլէոն տախի օրտուներն սէրգօմանտանը ժէնէրալ Վիմբֆէն օլարընը վէ իսթէնիլէն զապիթին տէրհալ սէվգ օլընաճաղընը պէյան իտուպ մուամիլէյհի եօլա գօյտու։

Բրուսիայը միրալայ թէքրարէն թօրսի գարուսընտան տիշարը չըգրպ, իմբերաթօրը Սէտանտա պուլընմըշ օլմասը խապերի միւհիմինի Բրուսիա գրալընա կէօթիւրմէքտէ օլարընը սրրատա, ժէնէրալ Բէյլ տախի իմբերաթօրը միւշարէլէհին եաղմըշ օլարընը մէչհուր մէքթուպը համիլէն արզ ասընտան եօլա չըգմըշ իտի։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀՔ

ԵՒ

Տ. ՍԻՄԷՕՆ ՍՐԲԱԶԱՆ ՍԷՖԷՐԵԱՆ

Թողումք առ այժմ նախ քան զհաստատութիւն Ազգային Սահմանադրութեան՝ Կ. Պոլսոյ մեր ժամանակիցՊատրիարքական Տեղապահներուն ցանկն եւ ժամանակագրութիւնն ուրուագրել, այլ բաւականանամք այս անգամ միայն Սահմանադրական Տեղապահներուն ցուցակն ու թուականը հրատարակելով։

1861ին երբ հրաժարեցաւ Սահմանադրական առաջին Պատրիարք Սարգիս Արքեպիսկոպոսն, Նիկոմիդիոյ Առաջնորդ եւ Արմաշու արքիեպիսկոպոս վանահայր՝ Դեր. Տ. Ստեփաննոս Արքեպիսկոպոս Մաղաքեանն բերուեցաւ ի Տեղապահութիւն Պատրիարքական։

1867ին պատկանելի Պօղոս Պատրիարքի հրաժարումէն յետոյ՝ Տեղապահ եղաւ անվիճելի Արիստակէս Սրբազան, (երբեմն Առաջնորդ Ադրիանուպոլսոյ, եւ հոգեւոր ծնողն հոգելոյս Ներսէս Վարժապետեանի)։

1869ին Իգնատիոս տարաբաղդ Պատրիարքի անակնկալ վախճանման յաջորդեց Տեղապահ մաքրակենցաղ Տ. Սերովբէան Կարապետ Ծ. վարդապետը, որ մի եւ նոյն ատեն յինքն ունէր Պատրիարքական Փոխանորդութեան պաշտօնը։

1875ին Արիմեան Սրբազան Պատրիարքութիւնը թողելէն զկնի, Ազգասեր Նիկողայոս կորովաձայն եպիսկոպոսն տեղապահեց, այր յանկարծական մահուամբը՝ մի եւ նոյն պաշտօնը շարունակեց Վարժապետեան Տ. Ներսէս Սրբազանն։

1884ին Վարժապետեան Ներսէս Զ.ի տարաժամ մահն՝ Պատրիարքական Տեղապահութեան վիճակեցաւ զՊատրիարքական նախորդ Փոխանորդ Բուսմուգլեան Գէորգ Ծ. վարդապետն։

Եւ հուսկ ապա, ընթացիկ տարւոյս (1888), Տ. Յարութիւն Վեհապետեան Պատրիարքի՝ Ս. Սաղմոս Պատրիարքական Աթոռոյն պաշտօնապէս գահակալելովն, երկուշաբթի առաւօտ (յունիս 20) ի Պատրիարքական գուսարեալ Ազգ. Վարչութեան Խառն Ժողովն, խորհրդարանական չրջանայեցութեամբ՝ Պատրիարքական Տեղապահ ընտրեց քուէից բացարձակ առաւելութեամբ, Պատր. Փոխանորդ Ս. Աթոռոյն Երուսաղմայ, եւ Կրօն. Ժողովոյ երկրորդ Ատենապետ՝ Դեր. Տ. Սիմէօն Սրբազան Արքեպիսկոպոս Սէֆէրեանն։

Ապաքէն, ազգն Սահմանադրական կեանքի ենթարկուելէ ի վեր՝ Պատրիարքական Տեղապահութեան մէջ ամենէն աւելի երկարաձգեցն ու արդիւնաւորն թէեւ Մաղաքեան Տ. Ստեփաննոս Սրբազանն եղաւ, բայց Ս. Պատրիարքի յիշատակութեան ատեն՝ անմոռաց Տեղապահ Արիստակէս Սրբազանի անունն ու Նիկողայոս եւ Ներսէս Տեղապահ Սրբազաններուն անուններն միայն յիշատակուեցան, իսկ միւս Տեղապահաց պաշտօնավարութեան ժամանակ՝ նախորդ Պատրիարքաց անունները, կամ հրաժարեալ եւ կամ հանգուցեալ Պատրիարք Կ. Պոլսոյ եւ Լ. կը յիշատակուէին։

Եւ ահա Ազգը՝ Սահմանադրական 28ամեայն թեւակոխած, այս առաջին անգամն է, որ կը պատահի բացառիկ պարագայի մ՝առջեւ, այն է, Կ. Պոլսոյ հրաժարեալ Տ. Յարութիւն Պատրիարքը՝ Ս. Երուսաղիմայ Աթոռոյն Պատրիարք յիշատակել՝ առանց Ս. Յակոբեանց Միաբանութեան համար պատրաստուած եւ տրամադրեալ Սահմանադրական ուխտն կատարուած լինելու։

Իսկ Կ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռոյն անունը՝ բոլորովին անյիշատա՞կ պիտի թողուի, թէ չորեքշաբթի օրն՝ Մայր-Դիւանի կողմանէ գրաւոր մատուցեալ ինչ ինչ նկատողութեանց, եւ այս առթիւ ներկայացեալ եկեղեցական պատգամաւորութեան վերայ, Նորընտիր Տեղապահի անունը պիտի չյիշատակուի ի մէջ Ս. Պատարագի, մինչեւ որ Դեր. Տեղապահ Սրբազանի պաշտօնը վերացնող Կայսերական պայրուլիւն ի Պատրիարքարան չհասնի։

Թո՛ղ Ազգ. Վարչութեան կրօն. ժողովն՝ Նորընտիր Տեղապահին արժանաւորը գնահատումը պաշտօնապէս ճշդելու վրայ լինի, եւ մեք փութամք ստանալու ի վեր բերել Նորին Սրբազնութեան կենսագրական մէկ քանի լուսաւոր գծերը, որոց ի մօտոյ ուսումնասիրելու եւ իրացանել լինելու պատիւն ունեցած եմք,

Դեր. Տ. Սիմէօն Սրբազան 1827ին Նիկոմիդիոյ գաւառին Կէվվ գիւղաքաղաքը ծնած եւ 1850ին Ս. Երուսաղիմայ միաբանութեան մէջ մտած է։

Ս. Սաղմոս առաքելական Աթոռոյն մեծագործ Յովհաննէս Պատրիարքէն 1855ին սարկաւագ, եւ երկու տարի ետքը վարդապետ ձեռնադրուած է։

Աւելորդ չեմ համարիր յիշել թէ՝ Նորին Գերապատուութիւնը՝ հոգելոյս ծնող—Պատրիարքին մօտ գործն դեր կատարած, եւ Նորին խղճամիտ եւ հաւատարիմ գործակատարն եղած է։

Ս. Երուսաղիմի մէջ՝ 1855-59, շինուածապետութեան եւ հանդերձապետութեան պաշտօններ վարած է։

1859-60՝ ի Յոպպէ տեսուչ եղած, եւ 1861-62 Միաբանութեան Տնտեսական խորհրդոյ անդամակցութիւն ըրած է։

1864ին Ս. Երուսաղիմայ Պատրիարքական Փոխանորդ ընտրուած եւ ի Պոլիս եկած, եւ մինչեւ 1869 շարունակած է։

1866ին Տ. Տ. Գէորգ Դ. Կաթողիկոսին հետ մինչեւ Լեվմիածին ուղեկից եղած, եւ 1867ին եպիսկոպոսութեան աստիճան ընդունած է։

Ս. Երուսաղիմայ վանուց ի Ռուսաստան ունեցած կալուածոց համար՝ Բէթերսպուրգի եւ այլուր ճանապարհորդութիւններ ունեցած է։

1869ին Ազգ. Կեդր. Վարչութեան եւ Ս. Յակոբեանց Աթոռոյն կողմէն երջանկայիշատակ Տ. Իգնատիոս Սրբազանի հետ վանուց կալուածական խնդրոյն կարգադրութեան համար մայրաքաղաքէս ի Գահիրէ գնաց, եւ անտի Նորին Գերապատուութիւնը գործը լրացնելով յԵրուսաղէմ վերադարձաւ, ուր կրնուի թէ՝ աշխատակցութեամբ Մասնաժողովոյ մը՝ իւրաքանչիւր պաշտօնատանց յարմար հրահանգներով եղեւմտացոյցներ պատրաստեց, որ եղաւ սկիզբն բարեփոխութեանց վանուց հաշուական դրութեան։

Այս միջոցին էր որ Դեր. Սիմէոն եպիսկոպոս՝ Ս. Երուսաղիմայ երեք ընդունակ եւ մտացի սարկաւագներն ի Պոլիս յղեց ուսումին կատարելագործ-

---

(243)

ՄԷՃՆՈՒՆԷԼԷՐ ԹԱՊԻՊ

Միւելլիւթ

ԳՈՍԱՂԻԴ ՏԷ ՄՕՆԹԷՐԼԷՆ

ԳԸՍՄԸ ՍԱԼԻՍ

1

Տիմէք ադգ ու սէվտա՝ Մատմազէլ Պալթիւսին սէպաթ ու գարարընա հիչ պիր կէվզէքլիք կէթիրմէմիշ իտի։ Բավլա պիր տագիգա պիլէ քէնտի մագամտը ասլիսին, եանի ինթիգամ գարարընը ֆիքր ու պիհնինտէն տուր իթմէմիշ իտի։

Ֆապրիս՝ քէնտի հէյէճանընը թէսքին իտէրէք, կէօյա ֆիւթուրսըզ վէ թապիի պիր թարզտա տէտի։

—Տիմէք, սէվկիւլիւ Բավլամ, էլան ժանընը՝ սիզին գարարընըզընը իճրասընա պէօյլիք պիր մուավէնէթի օլաճաղը էֆքեարընտա՞մըսընըզ։

Բավլա։—Էլան օ էֆքեարասյամ, էվվելքինտէն տահա զիյատէ օ էֆքեարտա պուլընը յօրամ։ . . . Ժանն էյի օլտրգտա, էթրաֆըմըզը իհաթա իտէն գարանլըզը տէֆ իտուպ, պիզի այտընլըզա չրգարաճագ տրը . . . Ինչթէ պունրն իչիւն Նիւեորգտա Մ. Տըլարիվիէրէ եաղտրմ քի, ժանընն պուլընարը եէրի թէյլէկրաֆլա պանա պիլտիրսին . . . Լաքին պունը եարմատը։

Ֆապրիս։—Էօյլէ պիր մէքթուպ ախզ իթմէտիք . . . Մէքթուպընըզ չիւպհէ-մէլի վէ միւթարէքէյի թալէպ իթմէլի տիրլէր։»

—Բէք ալէա օ տէտիրինի եարալը, տէտի իմբերաթօր։

Ժէնէրալ Լէպրիւն հէման միւթարէքէ թալէպինէ տաիր պիր մէքթուպ գալէմէ ալըպ, պիր թրամբէթաճը վէ պիր տէ պայրաղտար իլէ պիրլիքտէ տերհալ եօլա չըգտր։

Ժէնէրալը մուամիլէյհ, էրքեանը հարպ ըէիսի ժէնէրալ Ֆօրը պուլուպ իֆֆատէի հալ էյլէտիրինտէ, Ֆօր՝ անրն սէօզլէրինէ գուլադ պիլէ ասմատր։ Ժէնէրալ տը Վիմբֆէն տախի Լէպրիւնրն քէնտի աթընը սիրիւպ պայրաղտար իլէ պիրլիքտէ տիւշմէն խաթթալարընրն թարիգինի թուսմուշ օլորընը կէօրէրէք, անլէրին արգասընտան եէթիչտի, «վէ պրագընն չու պէյազ բաչավրա բարչարընը, պէն միւթարէքէ դապուլ իթմէմ։ պէն միւթարէքէ դապուլ իթմէմ։ հարպա տէվամ իտէճէյիմ» տէյու պաղրրտը։

Ժէնէրալ Լէպրիւն ասլա գուլագ պիլէ ասմարպ եօլունա տէվամ էյլէտի։

Պունրն իւղերինէ, ժէնէրալ Տիւքրօ վէ ժէնէրալ Տուէ տախի իմբերաթօրրն հուզուրընա չըգտրլար։

Եվվելա իմբերաթօրա չրգան ժէնէրալ Տիւքրօ օլուպ, Սէտանրն ահվալինի տէ չու սուրէթտէ նագչ իյլէմիշ տիր։

«Սօղագլար, մէյտանլար, վէ գալէա գարուլարը, արապալարտան, թօրլարտան, վէ միւզմէհալ օլմուշ օլան պիր օրտուներն հէր նէվի էտէվաթ գրըրնթրլարընտան թրդրը օլուպ, հէր չէյ թարիֆ օլընամայաճագ տերէճէտէ գարմագարըշ պիր հալէ կէլմիշ վէ հէր թարաֆա մէյեուսիյէթ չէօքմիչ իտի։

«Սիլահսրզ վէ չանթասրզ պէօլիւք պէօլիւք ասքէրլէր հէր տագրգա գարմագարըշ հալտէ գալէա գարուլարընտան իչէրի եւրիւլիւշ իտիպ, բասթ կէթիրտիքլէրի խանէլերէ վէ քիլիսէլերէ սըզընմագտա իտիլէր։ Զօգլարը տա գալէա գարուլարընտա սրդրշրպ այագ ալթընա կիտերէք թէլէֆ օլտուլար։»

Ֆիլվագը օրթալրդ եանկը եէրինէ տէօնիպ հէր քէս բասթ կէլտիքլէրի թարաֆա գօյուշմագտա, պիրիպիրլէրինի երդրպ տէվիրմէքտէ, քիւֆիւր կիւնահ վէ պաղրրշմալար պաչլարընը ալպ կիթմէքտէ, վէ պիր չօգլարը տա «խայինլեր պիզի տիւշմէնէ սաթտրլար, ալչագլա՛» տէյու եայղարալար պրագմագտա իտիլէր։ վէ եէնիտէն բարլյան թօր վէ թիւֆէնք ամէչի տէ ճէհէննեմ սրգլեթինի իքմալ իթմէքտէ իտի։

Զիւնքի ժէնէրալ տը Վիմբֆէն, պէյազ պայրագ ֆիլան տիրմէտիպ եէնիտէն մէյեուսանէ հիւճումարա պաչլամըշ իտի։

Իմբերաթօր Նաբօլէոն ժէնէրալ Տիւքրօյու քէնտի հուզուրընա կէօրտիլինտէ, պէյանը թէհճիւպ իտիպ։

—Պէ՞ ճանը՛մ։ նէ՞ իչիւն էլան հարպա տէվամ օլընը յօր, տէտի։

—Սէր գօմանտան (Վիմբֆէն) մաղլուպիէթիմիզի գապուլ իթմէյօր։ վէ հալէա օ իտտաատա տրը քի օրտուլու գուրթարմագ գապիլ օլապիլէճէք տիր։ «կիճէ գարանլըղընա տէկին մուգավէմէթ տէվամ օլընտրգտա Ալլահ քերիմ տիր» տէյօր։

—Սիզ քէնտինի՞զ նէ էֆքեարտասընը ժէնէրա՛լ։

—Պէնտէնիզ գալը իսէ Վիմբֆէնէ հագգ վերմէքլիիմ կէլիյօր։ պիզ էօյլէ տէ օլտու էօյլէ տէ, Նիհայէթի պիր թէսլիմիյէթ տէյի՞լ մի տիր, պէէքի պախթըմը տա տէօնէր։ Սէտան տախիլինտէ պուլընան ասքէրի տէ տերհալ թահթը ինթիզամա ալըպ կիճէ գարանլըղընտա պիրտէն ճէ տիշարըյա պիր հիւճում իճրասընտա պուլընմալըյըզ։

—Խա՛լը։ խա՛լը։ ֆախէսի եօգ տրը, պաղրրտը իմբերաթօր։ արթրդ պիհուտէ եէրէ գան տէօքիւմէսինէ պիր նէթիճէյի գաթի վերիլմէլի տիր։ ասքէրէ եաղրդ տրը։ նահագդ եէրէ անէրի գըրմագ եաղրդ տրը։ սէն չարուգ պիր մէքթուպ եաղ։ միւթարէքէ իշի՝ն տիւշմէնէ միւրաճաաթ իթմէքտէն պաչգա չարէմիպ եօգ։ հայտէ չարուգ էլի։ վագիմ զայպ իթմէյէ կէլմէզ։

—Պէնտէնիզ էօյլէ պիր մէքթուպ գալէմէ ալամամ հաչմէթլո՛ւ էֆէնտիմիզ։ պախուսուս քի Վիմբֆէնէ պիզի տիրնէմէյիպ հարպա տէվամ իտէճէյինի տէ բէք ալէա պիլիրիմ։

Պու հէնկեամտէ ժէնէրալ Տուէ տախի իչէրի կիրիպ, իմբերաթօր օնա տախի պիր չօգ իպրամիարտա իթտիրմէտ, Նիհայէթ ժէնէրալը մուամիլէյհ մէգքիւր վազիֆէ եիւքիւնի իւղերինէ ալմայա մէյեալ կէօրիւնտիւ իսէ տէ, իմբերաթօրուն հուզուրընտան տիշարը չըգտրընտա ժէնէրալ տը Ֆայեի եախօտ ժէնէրալ Լէպրիւն, «պէօյլէ պիր մէքթուպ եաղմագլըղը», օրտուներն թէսլիմիյէթինէ վազը իլզա իյլէմէք մէսուլիյէթինի իլէրի կէթիրմիշ օլաճաղընը» քէնտիսինէ պէրան իթտիրմն։ տեՏուէ տախի իմբերաթօրըն արզուսընա կէօսթէրտիլի հիւսնիւ մուվաֆագաթընը կէրիյէ ալտը։

Իչէր պու բատաէլէրտէ իքէն, պիր տէ ժէնէրալ տը Վիմբֆէն քէնտի իսթիֆասընը իմբերաթօրա կէօնտէրտի։

Նաբօլէոն, տը Վիմբֆէնին իսթիֆասընը ախզ իտէր իթմէզ, պիրէր պիրէր ժէնէրալ Տիւքրօյը, ժէնէրալ Տուէյի վէ սահրէյի հուզուրընա չը-ղրրթրպ սէրգօմանտանլըգ մէմուրիյէթինի գապուլ իթմէյէրի իչիւն քէնտիէրինէ բէք չօգ իպրամիարտա պուլընտը իսէ տէ, պաթմագ իւզրէ օլան սէֆինէյինն գաբանլըղընը գապուլ իթմէքլիյէ հիչ պիրիսի ըուի ըիզա կէօսթէրմէտի։

Իմոի իմբերաթօր տախի ժէնէրալ Վիմբֆէնէ տէրհալ պիր մէքթուպ եաղրպ իսթիֆասընը գապուլ իտէ-մէյէճէյի ճէվապընը վէրմէյէ մէճ-պուր օլտու։

Պու հէնկեամտէ տիշէյէն թարաֆընտան կէլէն գումպարալար, չէհր էմանէթինին պաղչէսինտէ, խասթախանէլերտէ վէ սօգագլարտա վէ էվլերին արա եէրլերինտէ տիշիպ բաթլամայա պաչլամըշլար, վէ խանէլերտէն պաղրլարը տա աթէչ ալըպ չարը չարը եանմագտա իտիլէր։

Արթրդ թէրէտտիւտ մահէլլ գալմամըշ իտի։

Ցերէճէի Նիհայէլերտէ տարա սրգրշմրշ օլան իմբերաթօր արթրդ նէ օլուր իսէ օլսուն պէյազ պայրաղըն թէքրարէն քիւչատ իտիլմէսինէ վէ պու տէֆա ասլա աչաղը ալընմամասընա գաթիէն գարար վերտի։

Հէնուզ կիւնէշ պաթմամըշ վէ բարբլ բարբլ բարլամագտա իտի։

Բրուսիա գրալը, պէյազ պայրաղըն պու տէֆա տահա եիւքսէքճէ թէմէվվիւճ իթմէքտէ օլորընը կէօրիւր կէօրմէզ միրալայ Պրօնսար վօն Շէլենտորֆը (չիմտիրի հարպիյէ նազրընը) վէ պինպաչը Վիմթէրֆելտի նէտտինէ չըզրրպ, «հայտէ կիտին տիւշմէնի տավէթ իտին քի թէսլիմ օլսուն» տէտի։

Պրօնսար տերհալ եօլա չըգրպ Սէտան գաբուլարընտան պիրիսինէ վարլ օլտու, վէ Ֆրանսրզ օրտուսը սէրգօմանտանընը թէսլիմէ տավէթ իթմէյէ կէլմէյ օլորընը թօրսի գօմանտանընա պէյան էյլէտիրինտէ, քէնտիսինի ալըպ չէհր էմանէթի գօնաղընա կէօթիւրտիկը։

Միրալայը մուամիլէյհ մէգքիւր գօնագտա իմբերաթօր Նաբօլէոն իլէ եիւպ պէ եիւպ կէլտիրինտէ ղիյատսի իլէ թէճճիւպտէ ղալը։ չիմքի օլ տագրգայա վարանա տէկին Ալլեման օրտուսընտա հիչ պիր քիմսէնին խաթր ու խայալինտէն պիլէ կ՝չմէմէքտէ իտի քի, իմբերաթօր քէնտիսի տէ Սէտանրն տախիլինտէ պուլընմագտա իտի։

Թամ Բրուսիայը զապիթին միւվասէլէթինտէ, իմբերաթօր Նաբօլէոն տախի քէնտի խաթթը տէսթի իլէ Բրուսիա գրալընա խիթապէն եաղմագտա օլորզը պիր մէքթուպը պիթիրմէքտէ իտի քի, մէգքիւր մէքթուպ իլէրուտէ քէսալը նամ իտէճէր իտի։

Միրալայ Պրօնսար, միւզաքերաթ իչիւն սէլահիյէթի քեամիլլի հայիզ պիր զապիթին Ալէման էրքեանը հարպը նէգտինէ իրսալ գրըլընմասընը բէճա իթտիրինտէ, իմբերաթօր Նաբօլէոն տախի օրտուներն սէրգօմանտանը ժէնէրալ Վիմբֆէն օլարընը վէ իսթէնիլէն զապիթին տէրհալ սէվգ օլընաճաղընը պէյան իտուպ մուամիլէյհի եօլա գօյտու։

Բրուսիայը միրալայ թէքրարէն թօրսի գարուսընտան տիշարը չըգրպ, իմբերաթօրը Սէտանտա պուլընմըշ օլմասը խապերի միւ

ծելու համար, որք վերադառնալով յերուսաղէմ վարդապետ ձեռնադրուեցան եւ կարեւոր դերեր կատարեցին անդ։

1871ին վերջերն՝ Նորին Գերապատուութիւնը Ագգ. Կեդր. Վարչութեան կողմանէ պատուիրակ կարգուեցաւ՝ Սոյ կաթողիկոսութեան կնճռալից խնդրոյն համար, եւ ի Կիլիկիա ուղեւորելով՝ Ամեն. Տ. Մկրտիչ Կաթողիկոսն ընտրութիւնը կատարեց. եւ անտի դառնալով յերուսաղէմ, երկու տարի մնաց անդ, եւ անդուլ աքնութեամբ աշխատելով՝ յաջողեցաւ վանքին 1866-72 հաշիւներն հանել։

Ց՝ Երուսաղէմ անցուցած սոյն շրջանին մէջ՝ Մարանութեան Ընդհ. Ժողովոյ Ատենապետութիւնը վարեց 1872-74։

Մի եւ նոյն ատեն նաեւ տեղւոյն Տնտես. Խորհրդոյ կանգնակցէր երկրորդ անգամ, 1872—74։

Եւ ապա Ս. Երուսաղէմայ Պատրիարքական Փոխանորդ ընտրուելով՝ Կ. Պոլիս եկաւ 1874ին, որ մինչեւ ցարդ կը պաշտօնավարէ, վարելով համանգամայն ազգային զանազան պաշտօններ։

Փոխանորդութեան սոյն երկրորդ շրջանին մէջ Եալովայի ագարակին համար շատ աշխատութիւն տարաւ, մինչեւ որ այսօրուան վիճակին վերածեց։

Յետոյ, Աղեքսանդրիայ Ծանուցեալ վանքապատկան ընդարձակ գեանի խնդրոյն համար յԱլեքսանդրիա ուղեւորեցաւ, եւ փոխադարձ իրաւախոհութեամբ գործն անոյշ տեղը կապեց։

Այս ատեններն Ագգ. Վարչութեան կողմանէ Ասլանեան Ստեփան փաշան յատուկ պատուիրակութեամբ յերուսաղէմ գացած լինելով Գեր. Տ. Սիմէոն Սրբազան՝ Աղեքսանդրիայէն յերուսաղէմ երթալու սախպուեցաւ, ազգային պատուիրակին՝ անձամբ անձին Սաղիմական գործոց Նիստամբ բացատրութիւններ տալու համար։

Եւ վերադառնալով ի Պոլիս, 1879ին, վարչական պաշտօնական գրութեան ժամանակ՝ կրօնական գործոց խորհրդական ընտրուեցաւ հանգուցեալ Տ. Ներսէս Պատրիարքի հրաւիրմամբ, որ միշտ գնահատած էր Նորին անվարձ խորհրդականութիւնն, ուստի եւ զանազան յանձնաժողովներու նախագահ եւ անդամ կարգած էր զնորին Գերապատուութիւնն։

Գեր. Սէֆէրեան՝ երկար ատենէ ի վեր, Ազգ. Երեսփոխանական Ժողովոյ մէջ աշխոյժ ունի, եւ իրեն համար միշտ չափաւոր եւ լաւի ուղղութիւն մը գծած է։ եւ 1883ին, ինչպէս նաեւ ընթացեալ եղանակիս մէջ ալ Կրօն. Ժողովոյ անդամ ընտրուած, եւ ընդ երկար ի մայրաքաղաքս Ս. Երուսաղէմայ Պատրիարքական փոխանորդութեան մէջ կատարած փափուկ պաշտօնավարութիւնը չատերէն սիրուած եւ գովուած մնալով, Ազգ. Վարչութիւնն, ի նշան իւր գնահատութեան, Պատրիարքական Տեղապահութեան բարձր պաշտօնով վարձատրած է Ն. Գերապատուութեան երկարատեւ փորձառութիւնը։

Ա. Ց. Ա.յվազեան

ԹԻՒՃԱՌԻՅԼ

Տէրսաատէթ Թիճարէթ Օտասը կազէթասընտա պէրվէճէը աթի օգունմըշ տը։

Իճալը անվալ

Պու հաֆթա զարֆընտաքի մուամէլաթը թիւճարիյէմիզ տուրկուն պիր հալտէ տիր։ Տէրսաատէթէ կէլէն եռամեայ պուղտային մըզտարը՝ անճագ 20,000 քիլէյ պալիզ օլուպ, սամթրլան մըզտար իսէ 60,000 քիլէ տիր։

Կիրդա վէ Ազիսա պուղտայընտան պու հաֆթա զարֆընտաա 20,000 քիլէ վիւրուտ իտուպ, հալ պու քի, 50,000 քիլէ սամթրլմըշ տը։ Ֆիյաթնա հիչ պիր թէպէտտիւլ հուսուլէ կէլմէմիշ տիր։

Ունմէվրուտաթը 3000 չուվալա վարմըշ, վէ պու հաֆթա զարֆընտա 2000 չուվալը սամթրլմըշ տը։

Իսրաճաթի մահսուլաթընա կէլինճէ, կէրէք պուրատա վէ կէրէք Լօնտրատա թիֆթիք բիտացասընտա օլտրգճա կէրմիյէթ վար իսի։ Պու հաֆթա բիտացմըշտա 13—14½ ղր. արասընտա 400 պալեա սամթրլմըշ տը։ Լօնտրատա պու մալին ֆիյաթը 11½—12½ բէնս արասընտասը։

Եուն ֆիյաթը՝ կէչէն հաֆթաքի կիպի տարմա պիր հալտէ պուլմը յօր։ Կէրէք Իգվիր վէ կէրէք Լիվրբուլտա բիտացա սիրիւնէթտէ տիր։

Գօյա հագզընտա մուամէլաթ՝ եէնի մահսուլ իւզէրինէ տէվամ իտ. քաէ տիր։ Մահսուլ մէրբէզէրին տէ քիլօկրամը լիրա 108 ղրշ. տան 11-12 ղրշ. ա գատար սամթրլմագտա տը։

Պու հաֆթա զարֆընտա 100 պալեա բամպուգ վիւրուտ իտուպ, պունտան 50 պալեասը սամթրլմըշ, վէ Իզմիրէ ֆիրուխթի իտիլէն մըզտար՝ 180 պալեայա վարմըշ տը։

Ամիսն թիճարէթի պուրաճա բէք սիրիւնէթտէ տիր։ Իզմիրէ պու մահսուլ հաղզընտա օլտրգճա կէրմիյէթ հիւքմ սիւրմէքտէ տիր։ Եկին միւվարէտաթընտան օլարագ պու հաֆթա չէհրիմիզէ 65 սանտրղ վէ Պալըքէսէր միւվարէտաթընտան տիկէր 5 սանտրղ վիւրուտ իտուպ, ֆագաթ պու միւվարէտաթըն էքսէրիսի՝ միւսայիտ վագթտա թօրլամասընտան, ֆէնա հալտէ տիր։

Թալը մուամէլաթը բէք ճիւղի օլուպ, պու հաֆթայընդ թիճարէթի բէք սաքին պիր հալտէ իրթամ պուլմուշ տը։

Իսբիրթօ ֆիյաթը՝ տայմա արթմագտա տը։ Պու թէզայիւտը ֆիյաթի՝ բօմ իւզէրինտէ տաիսի հուսուլէ կէլէրէք, պու հաֆթա զարֆընտա լիրաի Օսմանի պաշընա 2½ կայօն դաղանրլմըշ տը։

Գահվէ պիլաքիս 100 դրյէտէ եարբմ լիրա թէնէկզիլ իրթմիշ օլուպ, պու իսէ եէնի մահսուլը պէրէքէթի օլմասընտան իլէրու կէլմիշ տիր։

* *

Տէրսաատէթ Թիճարէթի Օտասը բէհի սաատէթլու Ազարեան Արխատակէս էֆէնտի հաղրէթլէրի՝ պու սէնէ Ազէմանիանըն Գօյնիա չէհրինտէ պաղչէվանլըղա տաիր քիշատ օլընճագ սէրկիի ուժմիտէ Օսմանը չէպէսինին Իսանդիմի հաղզընտա Թիճարէթի վէ Նաֆիա Նէզարէթը ճէլիլէսինտէ իճրա օլունմագտա

—Մէջթէպը Սուլթանի խթիհանը կէչէն ճումա կիւնիւ խիթամ պուլուպ, պու սէնէ 25 չակիրտ էքմալը թահսիլ չահատէմնամէսի ախղ իթմիշէր տիր։

Մէջթէպը մէգպուրին թէվգիի միւքեֆաֆի բէսմի՝ կէլէճէք բէնճէնպիհ կիւնիւ իճրա օլընաճագտըր։

—Սաոէրնտէ օգունարընընա կէօրէ, կէչէն ճումա կիւնիւ սաաթ 8 բատէլէրինտէ Սիրքէճի իսքէլէսի բիչկեահրնտա պիր սանտալ տէվրիլէրէք տէբունինտէ պուլընան 4 քիչի՝ զարգ ու նապէտիտ օրմուչար ըմիշ։

—Պօղազ իչինտէ Սիթէնեատա խալամ մէջթէպկինն մուալլիմի՝ կէչէն կիւն տէրսինի պէլլէյէմէյէն պիր գրզ չակիրտի գարանլըգ վէ խարապ պիր տօլապա հապս խոռպ, մէզպուրէ գարանլըգտան վէ պէօճ՛րլէրտէն գօրզ արագ ֆէբեատ իթմէսի իւզերինէ պակկն պիր հալտէ տրչարը չրգարելլպ խանէսինէ կէօնտերիլմիշ վէ օ ագչամ եիւզիւ կէօզիւ չիչէրէք պիր իքի կիւն սօնրա վէֆաթ իթմիշ տիր։

Սաոէրէն կազէթասը՝ պու իղանսըզ մուալլիմին տուչարը միւճազաթ օլմասընը թալեպ իստէյօր։

—Կէչէն ճումա կիւնիւ Պէյօղլընտա Թէքքէ եոգուչընտա Թէքսանէ ասքէրի գըյաֆէթինտէ պիր չախ՝ վալիտէսի իլէ պէրապէր կիթմէքտէ օլան 13 եաչընտա պիր չօճուրլըն սաաթինը գարմրշ օլմաղա, ճէսուր գատրը՝ տէրագապ խրրոր զրն իւզերինէ ամբլըպ սաաթը թմամուչ վէ գօրտօն գօրմուչ իսէ տէ, օ արա էթրաֆտան բօյիս լէր եէթիշէրէք խապիրը մէրգումը թուլթուպ Գալաթա Սէրայընա կէօթիրմիշլէր տիր։

—Պէյօղլընտա Թագսիմ ճիվարընտա քէֆին Ֆրանսրդ խասթախանէսինն միճէտտէսէն ինչաբ զրմ նընտա Ֆրանսատա Ժիֆար իսմինտէ պիր սահիպ խայրաթրն պավարյէթնամէ թէրը իթմիշ օյորդը մէպալիը քիւլիյէտէն 400,000 ֆրանգ իֆրաղ վէ թախսիսինէ Ֆրանսա հէյէթը վիւքէլաբնճա գարար վերիլտիկի՝ կէչէն ճումա կիւնիւ Բարիզտէն ալընըպ նէյը օլընան պիր թէլէկրաֆտան անկայընմը տը։

Ադրդմը մալիմաթը խուսուսիյէյէ կէօրէ, Թագսիմէքի Ֆրանսրդ խասթախանէսի իլէ իթթիխալինտէ պուլընան մաղազալար սաթըրպ, հասը օլաճագ մէպկաղ տախի եէնի եաբըլաճագ օյան խասթախանէնին ինչասընա թախսիս դըրընճագ տը։ Էսկի խասթախանէ մահալի՝ Թագսիմ ճատտէսի իւզերինտէ պուլընըպ խալը վասի օլորդընտան, 15,000 լիրա վէ պէլքի տէ տահա զիյատէ թուլթաճաղը թախմին օլընը յօր։

Եէնի խասթախանէնին եաբըլաճաղը մէվգի հագդընտա հէնուզ պիր գալար վերիլմէմիշ իսէ տէ, Բանկալթի ճիվարընտա եախատ Նիշան թաշընտա մինասկա պիր մէվգիտ ինչասը թասավվուր օլընը յօր իմիշ։

Շէհրիմիզ Ֆրանսա սէֆիրի գօնթար Մոնթէպելլօ վէ խուսուսա զէվճէսի գօնթէս տր Մոնթէպելլօ պու պայտէ ֆէվգէլաղէ հիմմէթ ու զարլեթի իթմէքտէ իմիշլէր։

—Եանեա վիլայէթինտէ էրկէրինէն իչար օլընտրընա կէօրէ, յունիսին 16նը կիւնիւ 15 հայտուտան միւրեքքեպ պիր չէթէ՝ Գաոը Զէյմէ նամ մահալտէ պիր եօլը քերվանը վուրուպ, եօլճրարը թէքիլ սէրվէթի օլան 800 լիրայը զասպ իթմիշլէր տիր։

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱՐԱՆ

ԸՆԴՀ. ՔՆՆՈՒԹԻՒՆՔ ԱՄԱՎԵՐՋԻ

27 յունիս—1 յուլիս

27 յունիս երեքշաբթի.—Բնական գիտութիւն։

28 յունիս երեքշաբթի.—Կրօնագիտութիւն եւ Թուրքերէն։

29 յունիս չորեքշաբթի.—Անգղիերէն, Գաղղիերէն եւ Աշխարհագր։

30 յունիս հինգշաբթի.—Հայերէն, Աղգ. և Ընդհ. պատմութիւն։

1 յուլիս ուրբաթ.— Համարողութիւն և Ուսողութիւն։

Քննութիւնք, գրաւոր և բերանացի, կը սկսին առաւօտեան ժամ 2-ին և կը տեւեն մինչեւ 10։

Կը հրաւիրուին Պատ. ծնողք և ամէն ուսումնասէր ազգայինք իւրեանց ներկայութեամբ խրախուսել զաւակերտութիւն Կրթարանիս։

Հիմնադիր—Ցնօրէն
Յ. Դոբրէն

23 յունիս 1888
Օրթաքէօյ 2—2

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՄԻ

Իլան

Իտարէի Մախսուսէնին Արլանթէ նամ վաքօրը՝ չէհրը հայրն 27նճի բազար երթէսի կիւնիւ Տէրսաատէթտէն հարէքէթլէ, էմնաի բահտէ Զանեագալէյէ Իզմիրէ ուղղայարագ գանալ թարիգիլէ տօղրու Եանպուդ վէ ձիստէյէ ազիմէթ իսէճէլի իլան օլունուր։

21 հաղիրան 1888 5—5

ՐՈՒՄԷԼԻ ՇԷՄԷՆՏԷՖԷՐԼԷՐԻ

Իլան.

Ալաֆր. յուլիսին 15ինտէն իթիբարէն Սթամպօլ-Սարամպէյ-Եամպօլու-Տիրէադաճ խաթթլարը իւզերինտէ միւխթէլիֆ մալլար իրսալաթը իչիւն 20 նումէրօրը թարիֆի մախսուսէյէ պիր իլավէ զամ օլունաճագտըր։

Իչպու իլավէ՝ պալատէ զիքր օլընան սթասիոնլարը քեֆֆէսինտէ նիսպէտի 20 բարա ֆիրուխթ օլունմագտա տրը։

ԻՇԼԷԹՄԷ ՄԻՒՏԻՐԻՃԷԹԻ

6 յուլիս 1888
Սթամպօլ

ՏԷՆԻԶ ՀԱՄԱՄԱԼԱՐը

Գատրքէօյ՝ հէր քէսին արզու իթտիկի եազրդ պիր մահալ օլմաղա եիւզ թուսմուչ օլուպ, պալատսուս պիր խալի սէնէլէրտէն պէրու օրատա ինչա իտիմէքտէ օլան տէնիզ համամիարը սայէսինտէ հրֆզ իւլ սըհհէ նօգթատի նազարընճա գարիյէի մէգթուբէիչպու չէօհրէթթէ նակլ օլմուչ տրը։

Պու սէնէ եազլրդա չրգամայան պիր չօգ ֆամիլիալար՝ Գատրքէօյ վէ Հայտար-Բաչա կիպի միւֆերրիհ մահալլերին եազընըրընտան պիրիսթիֆատէ հէր կիւն կիտիպ կէլէրէք տէնիզ պանեօսը իստէպիլիրլէր։ Եօլ 20 տագրարդ պիր մէսաֆէ օլուպ, դայէթլէ ֆէրահֆէզա տրը։

Բահաթ վէ թէմիզլիք ճիհէթինճէ խօշնուտիւթթր ումումիյէի ճէլպ իթմէք վէ պիր կէօնա գուսուր օլմամագ իւզրէ համմամ սահիպլէրի՝ թէտտարկը լազմէ իթթիխազ իթմիշլէր տիր։ Էհայիթ գօլալրդ օլմագ իւզրէ Իտարէի Մախսուսէ՝ թարիֆասընա իքի վաքօր սէֆէրի տահա իլավէ իտէրէք, պունդն պիր սէֆէրի՝ սաաթ 7տէ քէօբրիւտէն տօղրու Գատրքէօյիւնէ, վէ տիկէրի՝ սաաթ 8.15տէ քէօբրիւտէն Հայտար Բաչա վէ Գատրքէօյիւնէ վագը օլաճագ տրը։

ԿԻՒՆԼԻՐԻՒ ՊԻՐ ՆԱՍԻՀԱԹ

Հէր քէս՝ սրհհէթի մուխթէլլ օլմամագ իչիւն գարաճիյէրտէ սաքիրա թօքլանմասընա միւսաատէ իթմէմէյի տիր։ Իմամ Տօքթոր Հայրէտին Դէնոր Ամերիկան հոպլարը՝ խասէթէն գարահիյէրի թէմիզլիմէք իչիւն թէրթիպ օլընմըշ տը։ Մէգթուբիր հապլարին եուսուլմասը բէք գօլայ օլուպ, պիր թէրթիպ իչիւն պիր ատէտի քիֆայէթ իտէր։ Հէր պիր գուրթուսա 20 հապ մէվճուտ տը։

Գալաթատա Տէյիրմէն խանընտա 9 նումէրօտա վագը էճզա տէրօղլիթօսընտա Հայրէտ հոպլարը տէյտո սիւմալ իտիրնիպ։

Թաշրալարտան 10 զրուչըրդ բօսթա բուլուս կէօնտերիլտիկի հալտէ՝ մէգթուբիր հապլարտան պիր գուրթու կէօնտէրիլիր։ Գալաթատա Գարաքէօյ ճատտէսինտէ 33 նումէրօտա վագը Անթրբրօ Ֆարմասէօթիք նամ էճզախանէյէ միւրաճաաթ օլունա։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՄԸ

Լօնտրա 7 յուլիս

Ինկիլ. էսհամը ինկ. Լիր.	099-9/16
Օսմ. էսհամը աչքլաը	14-15/16
» » գարանը	15-
» » Սէրի Ա	25-
» » » Պ	15-1/8
» » » Ս	14-3/4
Օթօման 1871	85-1/4
Օսմանլը Պանգասը	11-1/8
Ռուսիա խթիգրադը	98-3/4
Մը ղրր ատուչ. սուրթահրատ	85-7/8
» հմթխագլը	101-3/4
Տախրա Սանկէտ Մըսըր	78-1/2
Թօչիլտ խթիգրադը	100-3/4
Մա ճատխթ. էսհամը 1877	-
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	25-15-

Բարիզ 7 յուլիս

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	85-47½
» » 4½ %	106-70
Սէնի Օսմ. էսհամը աչքլաը	15-17½
» » » գարանը	15-17½
Մէյդոդէլ	
Սէրի Պ.	-
» Ս.	15-10
Ռուսիէլի չքմէնտըֆէրի	42-50
Օսմանլը Ըէժիսի էսհամը	499 37½
» Պանգասը	553-75
Գրէտի Լիոնէ	582-50
Գրէտի Ֆոնսիէ	1348-75
Լիոն ագպիոնը	1250-
Սիւվէյիշ ագպիոնը	2136-25
Ռուսիա 5 % 1877	100-3/4
Իթալիա էսհամը	97-32½
Մըսըր ֆոնտ. սուրթահրատ	427-50
Եունան 5 % 1879	380-
Գամպիօ 3 այ վատէ	25-27

Վիէննա 7 յուլիս

Լօնտրա իւզերինէ գամպիո	124-90
Ռումէլի չքմէնտըֆէրի	20-80

ԴԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

Էսհ. ում. տիւն ագչ. գար.	16-17
» » » էն եիւքսէք	16-19
» » » էն աշաղը	16-17
Պու սապահ աչքլաը	19-25
Իսթիգրադը տախիլի տիւն գար.	37-12
» » » էն եիւքսէք	37-16
» » » էն աշաղը	37-11
» » » աչքլաը	37-18
Մըսըր մուրթահրատ գար.	-
Պու սապահ աչքլաը	-
Սէրի Ա.	25-10
» Պ.	15-10
» Գ.	16-25
Ռումէլի չքմէնտըֆէրի	42-62½
Ագչէ ֆապզի	6-
Բէօրօր Ղրչ.	22-½
Հէվալէսիզ »	25-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	ք.ք. 7-23
Սթամպօլ պանգասը	6-13
Սօսիէթէ ժէնէրալ	4-13
Թրամվայ	4-95

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԹԱԹը

Օսմ. լիրասը 100 ղրչ.տան	Ղրչ. Բէ.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108-03
Մէթալիք »	102-30
Պէշլիք »	103-15
Ալթընլըգ »	103-15
Ինկիլիզ լիրասը	111-06
Ֆրանսզ ալթունը	88-18
Բօլ	80-35
Գրէտից ալթունը	51-20
Գարպոն գայմէսի	09-50

ԹԱՍՖԻԹԷ ՔԵԼԸՐՏԸ

20) լիք քեղըտ	-
50) » »	13-
100) » »	-
500)» »	-
1000)» »	13-
10000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂՊ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

Նիզամիյէ էլպիսէ անպարընա միւպայաա օլընաճագ եէտի պին ատէտ Վիէննա մալի ֆէսին պէէրէր ատէտի ալմը ղրշ. օթուզ պէշ բարայա թալիպի էօհտէսինտէ օլուպ հաղիրանդն էերմի եէտինճի կիւնինէ գատար միւնագասը պիրիճրա մէգթուբ կիւնտէ գարարը գամիսի վերիլէճէկինտէն, իմամանա վէ երմի սէրի զինճի կիւնիւ եիւզտէ պէշ թէնզիլմը իճրա վէ գապալ օլունաճաղընտան, Թալիպ օլանլարրն Ինչաամը ասքէրիյէ տաիրէսինէ միւրաճաաթ իմմէլերի իլան օլունուր։

23 հաղիրան 1888 3—3

ՊԱՂՊ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

Ինչաամը ասքէրիյէ լազմէսի ի չիւն պէհէրի օթուզ իքի քիլօ աղրըլըղընտա պիր տէֆալրդ միւպայաասը նա լիզում կէօրիւնէն պէշ եիւզ ատէտ լէվհա գուրշուն՝ մէվզիի միւնագասայա վաղ օլընտրընտան թէմուզըն իքինճի ճումա էրթէսի կիւնի գարարը գամիսի վէ էրթէսի կիւնի եիւզտէ պէշ թէնզիլմը իճրա վէ գապալ օլունաճաղընտան, Թալիպ օլանլարրն Ինչաամը ասքէրիյէ տաիրէսինէ միւրաճաաթ իմմէլերի իլան օլունուր։

23 հաղիրան 1888 3—3

Զուրպա խասթախանէսի իչիւն թամ թօր օլարագ 100թօր մղտտարը քէֆինիք պէղ միւպայաա օրընաճաղընտան, իթա իթմէք խսթէլէնլերին չէհրը ճարիի բուսմինն 25ինճի ճումա էրթէսի կիւնինտէն իթիպարէն Նիւմունէլերի իլէ պէրապէր Էվգաֆը հիւմայուն մէճլիսը իտա բէսինէ միւրաճաաթ էրլէմէլերի իլան օլրընը։

23 հաղիրան 304 3—3

Էսիրնէ սանճաղընտա Էսիրնէ վէ Մուսթաֆա Բաշա վէ Ճիսրը Էրկէնէ վէ Տիմէթօգա վէ Օրմանաքէօյ վէ հավզա դազալարը իլէ, Տէտ Ադաճ սանճաղընտա Սօֆուլար գազասընին սալը հալ հարիր էօշրիւ տէրտէմը միւզայէտ օլուպ, 500,000 ղրչ.տա բէյ ալմընտա պուլընորը էվվելճէ իլան իսիլմիշ իտի։ Եօշլը մէգթուբրն գարարտատէսի հաղիրանը 25ինճի ճումա էրթէսի կիւնիւ չէքիլէրէք թէմմուզը հիւնճի բազար էրթէսի կիւնիւ իհալէի գամիսէսի իճրա օլընճաղընտան, թալիպ օլանլարրն մահալինէ ճէլիլէսինտէ աշար վէ բուսումամի խտարէի ումումիյէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլրընը։

23 հաղիրան 304 3—3

Իմարաթը ամիրէ իչիւն միւպայաասը յազրմ կէլէն ամիդ գրյէ իլէ 1805596 վէ ճէտիտ գրյէ հիսապը յա 2316480 գրյէյէ գատար Բումէլի հրնիալարրընն Սթամպօլ դըրմասընրն 3ինճի նուսէրօտը տագիգինին Շէհր Էմանէթինտէն մուսատագ նիւմունէսի վէ չէրահիթը մէվզուասը վէճհէլէ իճրա գըլընան միւնագասասընտա պէհէր չուվալը 60 գրյէյի ամիդ օրմագ իւզրէ 75 ղրչ.տա թալիպի էօհտէսինտէ օլորդընա վէ չէհրը ճարիի բուսմինն 30ինճը բէնճէնպիհ կիւնիւ սաաթ 10ա գատար հէր գաչ բարա վէ չէհրը թէ մուզը 2նճի ճումա էրթէսի կիւնու սաաթ 10ա գատար 100տէ 5 թէնզիլ օլունուր իսէ գաչ բարա վէ չէհրը թէ մուզը 2նճի ճումա էրթէսի կիւնու սաաթ 10ա գատար 100տէ 5 թէնզիլ օլունուր իսէ գաչ բարա վէ չէհրը թէ մուզը 2նճի ճումա էրթէսի կիւնու սաաթ 10ա գատար հէր